

րուի . ուստի անոնց վրայ աշխատողին արդիւնքն ալ առջիններուն հաւասար կրնայ սեպուիլ , և կը սեպուի ալ արժանապէս ուրիշ ծաղկած ազգերու մէջ : Ա՞եր վարդապէտին ալ գրածները գլխաւորաբար այս նիւթիս կը վերաբերին , և շատ օգուտ ըրած են ազգային դպրատանց մէջ . ինչպէս Հնդութիւն , Վարժութիւն մանկանց ըսուած գրքոյկները . Յայտնութիւն ասպուածքիտութիւն դիւրլմբունելի քրիստոնէական վարդապէտութիւնը . Ռողէնուն և Եղափու կրթական և հրահանգիչ գրոց թարգմանութիւնները . Ճեմարան գիտելու և Նկարագիր երեւլ արանց ըսուած գրքերը . Պոնտոսի պատմութիւնը , և այլն : Ուսող Սբբաղան պատմութիւնը և իր Ճանապարհորդութիւնը 'ի Լեհաստան , և ուրիշ շատ ձեռագիր երկասիրութիւնք՝ որոնք թերեւս ժամանակաւ հրատարակուին : — Ի սոնցմէ զատ զանազան լեզուագիտական աշխատասիրութիւններ ալ ունի . որոնց մէջ գլխաւորները կրնանք սեպել վերը յիշատակուած Քառակիրքը , Բաղմակիրքը և Երականութիւնը , որուն համար 'Կիկողայոս ինքնակալէն մեծ ոսկի միտալ ալ ընդունած է . Հայ-Ռուս-Հայ քերականութիւնները , որոնցմէ ետքինը թաղաժառանգ Այգեսանը կայսրորդույն ընծայեց ու ականակուռ մաստանի մը ընդունեցաւ :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ — ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆ

Հնդկաստանի կրակապաշտ Պարսից վրայ տեղեկութիւն :

Խաջուկ որ յայտնի է ամենուն առելեան ազգաց մեծագոյն մասին սովորութիւնն էր կրակն ու արեւը պաշտել , և ոչ եթէ Հյունաց պէս մարդիկ և Եգիպտացւոց պէս ամէն տեսակ անշունչ և չնշաւոր արարած . աս բանիս պատճառը՝ ինչպէս իրենց իմաստնոց գրքերէն կ'իմանանք , առաջ եկած էր աս կարծիքէն , իբրու թէ աշխարհիս նախնական նիւթը կրակ եղած պիտի ըլլայ , որով աշխարհիս ոգին և ամէն տեղ տարածուած կը համարէին կրակը . աս վարդապէտութիւն կ'ընդունէին . Բաղդացիք , Պարսիկը , Հայք , Հնդիկք , Աինէացիք , Փոփւգացիք , Ուրակացիք , Իւրակացիք ինչուան նաև Եգիպտացիք , որոնք ուրիշ բաններու հետ մէկ տեղ նաև արեւ

ալ կը պաշտէին Ասիրիս անուամք : Արշափ որ հին պատմութիւններէն գիտենք , յայտնի կը տեսնուի թէ աս կրակին պաշտօնը արևելք մացընողը եղաւ Օքաղաշտ անունով մոգը . աս իրեն աղանդը շուտով տարածուեցաւ Պարսից , Արաց և Հակտրիացւոց մէջ , և ինչուան հիմա դեռ աս աղանդը արևելք տեղ տեղ կայ մանաւանդ Քիրման , Պարսկաստան , Ասուրաթ , Հընդկաստան և Արոգարաթ . հոս զրած հատուածնիս հիմակուան Հնդկաստանի մէջ եղած կրակապաշտ Պարսից ստորագրութիւնն է , որ 18 կամ 20 հազար հոգիի չափ Պարսկաստանէն Հնդկաստան փախեր են . Քրիստոսի ութերորդ գարուն ատենները , Այսուպէքիր խալի Փային բռնութենէն խալսելու համար , որ զիրենք կը ստիպէ եղեր որ իրենց հօրենական հաւատքը թողուն ու մահմէտականութիւնը յանձն առնուն : Հընդկաստանի թագաւորները իրենց մեծամեծ ազատութիւններ և պատիւներ տուին , ու հրաման իրենց կրօնքը համարձակ պաշտելու . միայն քանի մը

պայմաններ դրին որ իրենք ալ սիրով յանձն առին . այսինքն կովու միս ոչ ուտել և ոչ ալ մորթել . և աս բանս ձշութեամբ կը պահեն ինչուան հիմա իրենց որդիքը : Այսոնք խոզու միս ալ չեն ուտեր՝ թէպէտ և իրենց օրէնքը չարգիեր , բայց աւելի հոն տեղի մահմէտականաց նմանելու համար . բայց ասկէ չեն ուտեր եղջերուի ու նապաստակի միս : Ուծապէս կը պատուեն ասոնք պքաղաղը առաւօտները արեւուն ելլելը գուշակելուն համար , թէպէտ և անխտիր կ'ուտեն : Իրենք արեւու ու կրակի պաշտօն կը տանին՝ բայց ոչ եթէ իբրև Աստուծոյ հապա իբրև իրեն պատկերին , ջուրն ալ կը պատուեն և ոչ երբէք աղտոտ տեղեր կը թափեն : Կը զուցեն իրենց քահանաները թէ պաշտած կրակնին Պարսկաստանէն բերած են՝ որ ինչուան հիմա կը վառի , և իրենց տարեգլխին օրը հանդէսով հրապարակը կը հանեն : Հարկաւոր չեն սեպեր մեծ ու հրապարակական տաճարներ շինել , բայց ունին մասնաւոր տեղեր որոնց մէջը միայն կրակ կը վառեն ազնիւ փայտերէ , բայց դրաուանց հասարակ տունէ մը տարբերութիւն չունի և ոչ ալներսը զարդարուն է :

Իրենց քահանաները Մողետ կ'ըսուին ու անոնց ալ գլխաւորները Տէսթուր : Ուոպէտներուն զգեստը նման է հասարակ ժողովրդեան զգեստին , միայն մորուքնին ու մազերնին չեն ածիլեր և զլուխնին ձերմակ կը պլլեն : Ինդհանուր Հնդկաստանի Պարսից փաթթուցին ձեր տարբեր է մէկալ հոնտեղացի ազգերէն :

Պարսիկը ոչ կրակը և ոչ կանթեղը կինան մարել , և թէ որ հարկ ըլլայ մարելու օսարազգի մարդ մը կը կանչեն որ անիկայ մարէ : Ուէ որ պատահմամբ հրդէհ մը ըլլայ և ուզենան մարել ոչ երբէք ջրով կը մարեն , հալա մօտիկ եղած տները կը փլցրնեն . և կրակը ասաստիճան պատուենուն համար ոչ երբէք իրենք դարբին կ'ըլլան : Հնդկաստանի Պարսիկը ամեննեին պատերազմը չեն սիրեր , անոր համար ալ գրե-

թէ ամեննեին զինուոր չեն գրուիր : Այսոնց դէմքը Խըրոպացւոց պէս ձեր մակէ , աջուընին խոշոր ու սե և քիթեր նին արծուունպն : Իրենցմէ ամեննեին մուրացող չկայ , վասն զի մեծ գութով ու սիրով բոլոր աղքատները կը խնամեն : Բոլոր իրենք զիրենք վաճառականութեամբ արհեստներու տուածեն . կերպերնին քաղաքավալար ու պատկառելի է , բնութեամբ գործունեայ ու ձարտար են , և ընդհանրապէս խօսելով պարկեշտ ու հաւատարիմեն և կը ջանան որ խոչեմութեամբ ամենուն հետ աղէկ վարուին :

Այլ և այլ հանդիսի օրեր խել մը կանթեղներ կը վառեն ու մէկ գծի վըրայ կը շարեն գաւաթներով հանդերձ , մէջերնին գունաւոր ջուրեր գրած : Խըրենց կրօնքին վրայ խիստ յամառեալ են , և կը տեմնուի թէ իրենց աւելորդապաշտութիւններուն մեծ մասը Հնդկաստանցոցմէ առած են :

Հնդկաստանի այլ և այլ կողմերը կը բնակին ասոնք , բայց աւելի բազմաթիւ են Լուզարաթ , Ուուրաթ ու Պուլ պայի և ինչուան ոմանք 100,000 կը հանեն և օրէ օր ալ շատնալու վրայ են : Օ արդարուն երկիրներ ու պարագներ ունին , և օտարականներուն խիստ մեծ պատիւ կ'ընեն . իրենց օտարներուն հետ վարուելուն կերպը բոլորովին նրման է Խըրոպացւոց : Հնդկաստանի ծովուն մէջ մեծամեծ նաւեր ունին ասոնք , որոնց նաւապետը ու նաւուն ձարտարապետը իրենցմէ է . և թէպէտ իրենց օգուտը ու շահը աղէկ գիտեն բայց միանգամայն սաստիկ ողորմած են . թէ օր մէջերնին խռովութիւն կամ չարագործութիւն մը հանդիպելու ըլլայ , կը նային որ գործողութիւնը առանց դուրս հանելու մէջերնին ծածկեն ու դատաստանը կտրեն :

Այսոնք շներուն վրայ մեծ գութ ու նին ու մէջերնէն շատերը հաց ու նաև երբեմն ազնիւ բաներ ալ շներուն կը բաժնեն ամէն օր :

Հոգեվարքները անկողինէն դուրս կը հանեն , որպէս զի հողի վրայ մեռնին :

Դերեզմանատուննին նոր տեսակ բան մըն է այսինքն ետեւէ ետեւ իրեք բոլորակ շինած է պատէ՝ ամփիթէատրոնի ձեռվ ու վրան բաց : Առջի կարգը որ ամենէն բարձրն է՝ էրիկ մարդիկը կը դնեն, երկրորդ կարգին մէջ կնիկները, իսկ երրորդին մէջ ալ պատի տղաքը : Ո՞եռելներուն վրայ ամենելին հող չեն դներ՝ անօր համար ագուաւները, ուրուրները և ուրիշ գիշատիչ թուզունները կ'ուտեն, և ան աստիճան շատցած են հոն աս տեսակ թուզունները որ բոլոր ձայներնին կը բռնէ ան կողմերը : Փատած մարմինները կը ժողվեն ու փոսի մը մէջ կը լեցընեն . և հոն ալ քիչ մը ատեն կենալէն վերջը՝ անկէց ալ կը հանեն ուրիշ մերձակայ փոսերուն մէջ կը լեցընեն : Այս մեռելներուն պատճառաւը հոնտեղի օդը խիստ գէշ ու փասակար է և սաստիկ ալ կը հոտի : Պարսիկք մասնաւոր կերպով զգուշութիւն ու պահպանութիւն կ'ընեն որ օտարազգի մարդ չերթայ ան գերեզմաննոցը, մանաւանդ մեռելները ու գերեզմաննոցը զննելու համար :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՍԿԶԲՈՒՆՔ ԲՆԱԼՈՒԾՈՒԹԵԱՆ

Դաս Գ. Ջրածին կազի և ջրի բաղադրաւունակ վրայ :

ԱՐՄԱՆԱՑԵԼԻՆ սկսեալ ինչուան ձեզ գարուն վերջերը՝ մարդիկ կարծէին թէ ջուրը պարզ մարմին կամ տարր մի է . բայց հիմա անտարակոյս գիտենք թէ ջուրն ալ օդոյ պէս երկու տեսակ կազերէ բաղադրեալ է՝ այսինքն թթուածնէ ու ջրածնէ : Այս բանս որչափ որ պարզ ու բնական կ'երենայ մեր առջեր, այն չափ ալ ատենօք դժուարաւ կը համոզուէին իմաստուն մարդիկն ալ . որովհ չետեւ գալրոցներու մէջ ալ ինչուան ան ատեն հին վարդապետութեամբ կերթային : Այսց ջրին վրայ խօսելէն ա-

ռաջ պէտք է ջրածին կազին վրայ տեղեկութիւն ունենանք :

Վ րածին՝ կամ, կը նշանակէ ջուր արտադրող կամ գոյացընող . առաջները դիւրավառ օդ կ'ըսէին բոյ հանելով բուրնկելուն համար : Լազերուն մէջն ամենէն թէթեն ու նուրբն է, փամփրշտի ու սնկենիի ծակտիքներէն կ'անցնի . ծաթած ամանի մէջ թէ որ դնես կը ցնդի, թէպէտ և ծաթածը անզգալի ըւլայ, և ուրիշ հեղանիւթերը կարենան նոյն ամանով պահուիլ : Հասարակ օդէն տամնուչորսուկէս անգամ թէթե է, անօր համար օդապարիկ գնտերն ալ ասով կը լեցընեն . վասն զիյայտնի է որ եթէ բարակ ու անթափանց կտաւի մը մէջ ջրածին կազ լեցընես, աս գունտը որչափ որ տեղ բռնած է, այնչափ տեղոյն օդէն թէթե ըլլալով, կ'ուզէ վերելել . ինչպէս թէ որ սնկենիի կտոր մը ջրին տակը բռնէս, թողլուդ պէս մէկէն ջրին երեսը կ'ելլէ . պատճառը՝ որ իրեն քանակին չափ ջրէն աւելի թէթե է :

Վ րածին կազին յատկութիւնները գիտողն ու դուրս հանողը Վէվընտիշ անունով անգղիացի բնալցին եղաւ 1766: Այսկայ Տըլոնչիրի դքսին պլղտի օրդին ըլլալուն՝ հայրը իրեն քիչ ժառանգութիւն թողուց, ինքն ալ այնչափ մեծ պաշտօններու ացք չունէր . բայց քեռին առատ եկամուտ մը կասեց իրեն, որուն մեծ մասը ուսումնական բաներու կը ծախսէր, իսկ իր անձին համար ոչ ինչ . վարմունքը շատ պարզ ու կանոնաւորեալէր . Պիոյ կ'ըսէ թէ ՚՚ Կրամէն գործողութիւններն ու զբաղանքը երկնային մարմնոց պէս անփոփոխ օրէնքով մը կը կառավարուէին, որով ամենենին մտածմունք ու շփոթութիւն չէր ունենար . իր զգեստը միշտ նոյն ձեռվ նոյն գունով ու նոյն նիւթէն էր . միշտ մոխրագոյն զգեստ մը կը հագնէր, և մարդ օրացուցով կրնար առաջուց գուշակելթէ երբնոր զգեստ մը պիտի շինէ „: Այս մարդս իր ատենի ամենէն իմաստուն մարդկանց մէկն եղաւ . Փարիզու Ճե-